

## Ս. ՊԱՊԻՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ

Քրիստոնէական եկեղեցւոյ պատմութեան դիտակէտէն նշանակալից խնդիրը լուծուեցաւ Հռոմ, Լատերանու լ. Յովհաննէս եկեղեցւոյ պալատին մէջ, Փետր. 11 ին, երբ գաշինք մը կնքուեցաւ Խոալիոյ թագաւորութեան եւ Հռոմի քահանայապետութեան միջև, Վարչապետ Մուսոլինիի և Կարտինալ Գասպարիի կողմէն :

Դեռ ասկից 68 տարի յառաջ Ա. Պապն էր Հռոմի և Խոալիոյ մէկ մասին թագաւորը : Բայց երբ միացեալ Խավլիս մը կազմուեցաւ Կարիպալտի և Քաշուրի ջանքերով և Վիկտոր Լմմանուէլ, 1861 Փետր.ի մէջ, թագաւոր հոչակուեցաւ Միացեալ Խոալիոյ՝ վերջ արուեցաւ պապին թագաւորութեան կամ աշխարհական (քաղաքական) իշխանութեան : Սակայն պապը (Պիոս թ.) բողոքեց ասոր գէմ և իր բողոքը շեշտելու և մշանչենաւորելու համար ամփոփուեցաւ Վատիկանի պալատը, որ անբանաբարելի մնաց անկէց մինչև հիմայ, և չոգեց գօրոս ելլել Վատիկանի անբռնաբարելի շրջանակէն, նկատելով ինքնինք յանիրաւի զրկեալ մը իր աշխարհական իրաւունքներէն(\*) :

1861էն իվեր սերունդ մը փոխուեցաւ : Թէ՛ Խոալիոյ թագաւորութեան և թէ՛ Հռոմի քահանայապետութեան զգացումները մեղմացան այս անցնող 70 տարիներու ընթացքին : Պապութեան բարոյական ազգեցաւթիւնը հետզհետէ տեելի զգալի եղաւ կամուլիկ աշխարհի մէջ, ազգեցաւթիւն մը, որմէ օգտուիլ ուզեց Խոալիոյ Քահիս վարչապետը՝ գոհացում տալալ Վատիկանի պահանջներուն : Ինքուած գաշինքին հիման վրայ, Խոալիոյ թագաւորութիւնը կը ճանչնայ պապին աշխարհական իշխանութիւնը Վատիկանի շրջանակին մէջ, որ քիչ մը աւելի ընդարձակուեցաւ նոր գաշինքով : Յովանդակ Խոալիոյ մէջ Վատիկանի շրջանակը վերածուեցաւ անկախ պետութեան մը դիրքին : Պիոս ԺԱ. վերստացաւ Պիոս թ. էն խլուած աշխարհական վեհապետի իրաւունքը, ևայլն :

Բայց այսչափը անշան կամ անուանական բան մըն է նայելով պապութեան հին և իրական կորուստին : Վարչապետ Մուսոլինիի կնքած գաշինքին բարոյական կողմը իրապէս մեծ նշանակութիւն տնի թէ՛ Քաշիստ վարչապետին մշակած միջադպային քաղաքականութեան կողմէն և թէ՛ պապութեան կը բօնական հեղինակութեան ուժաւորման կողմէն, հեղինակութիւն մը որ համաշխարհային նկարագիր ունի և նկատի առնելով կամուլիկ եկեղեցւոյ տարածականութիւնը աշխարհիս հինգ մասերուն մէջ :

Թէ վարչապետ Մուսոլինի պապութեան այս համաշխարհային հեղինակութիւնը ինպաստ իր մշակած քաղաքականութեան օգտագործելէ զատ որիշ ի՞նչ միտք ունի, — ժամանակին է որ պիտի տայ այս հարցումին պատասխանը : Բայց թէ ինքն պապութիւնը ի՞նչ պիտի շահի կնքուած գաշինքէն, ասիկա ակներեւ է արդէն :

Պէտք է դիտնալ որ կամուլիկ եկեղեցին ամէնէն շատ տարածուած հնագոյն կազմակերպութիւնները թարմացնելու համար կը յանձնարարենք մեր ընթերցողներուն կարդալ Սիոնի 1927 Հոկտեմբերի թիւին 289-292 էջերը :

(\*) Պատմական այս անցուղարձերու մասին յիշողութիւնները թարմացնելու համար կը յանձնարարենք մեր ընթերցողներուն կարդալ Սիոնի 1927 Հոկտեմբերի թիւին 289-292 էջերը :

իր հաւատացեալներուն թիւովը և իր կարգապահութեան ափրականութեամբը : Պատմականապէս, քրիստոնէութեան տարածման համար այս երկրագուշատին վրայ, շատ թանկագին ծառայութիւն ըրած է կաթոլիկ եկեղեցին իր անձնուէր միսիօնարեներուն արեան գնով . և նոյն իսկ այսօր կը շարունակէ իր այդ ծառայութիւնները նոր կերպերով ու միջոցներով : Հետաքրքրական է զոր օրինակ, արձանագրել թէ Հռոմի եկեղեցին եղաւ տռաջինը որ Զինատանի մէջ բոլորովին աեղականացուց կաթոլիկութիւնը, նոյն ինքն չինացի նըւիրապետութեան մը ստեղծումավ . մինչ որիշ եկեղեցիներ դեռ կ'զգուշանաւ այդ խիզախ քայլը առնելէ, և միսիօնարական գաշտերու մէջ, բնիկները կոչելով հանդերձ եկեղեցական բարձր աստիճաններու , վերին հոկողութիւնը կը վերապահեն իրենց :

Վատիկանը, որ Վարչապետ Մուսոլինիի հետ կնքուած դաշինքին հիմունքով տասնիրմէկ միլիոն անզիթական ուսկիի համուցում մըն ալ կ'սանայ, ըստ Church Timesի, իրեւ փոխարինութիւն իր նիւթական կորուստներուն, այս գումարին տոկոսներով պիտի քաջալերէ կաթոլիկ միսիօնարութիւնները աշխարհի ամէն կողմէ :

Հայ կաթոլիկութիւնն ալ պիտի օգտուի այդ տոկոսներէն :

Հերու, Հռոմի մէջ, Պիոս ԺՈ. ի հաւանութեամբ գումարուած հայ-կաթոլիկ եպիսկոպոսներուն ժողովը, որուն հետևանքով երբ մէկ կողմէն կթղ. - պատրիարքութիւնը կ. Պոլսէն փոխադրուեցաւ Պերութ, իր բուն օրբանը, միւս կողմէն Մխիթարեան երկու միաբանութիւններ հրաման ստացան նուիրուելու կրթական նոր գործունէութեան մը Եւրոպայի և Պալքաններու մէջ այն աեղեր, ուր որ կազմուած է հոծ հայ-գաղութ մը :

Կուսակցական արիւնու պայյքարներու տղմուկներուն մէջ ընդարմացած, հացի կուսին մէջ ընկճուած ու զաղթային կեանքի հաղար տեսակ այլասերիչ ազգակներուն տակ վտանգուած Հայաստանեաց եկեղեցւոյ զաւտկներուն համար ահազանդի մը ազդաբարութիւնը պէտք է ըլլան պապականութեան յաղթանակէն ճառագայթող միսիօնարական ողիով ծրագրուած այս նոր գործունէութիւնները, որպէս զի անոնք մէկդի ձգենց իրենց միութիւնը խանդարող, իրենց համագործակցութիւնը ջլատող և իրենց կենսունակութիւնը թունաւորող բոլոր պառակտումները, իրենց կրօնական նկարագիրը եղծող բոլոր անտարբերութիւնները, իրենց անբաղձալիութիւնը շեշտող բոլոր տկարութիւնները, և միանան ու բոլորուին իրենց ընասանիքին, իրենց գպրոցներուն և իրենց Մայրենի եկեղեցւոյն շուրջ, կատարելու համար իրենց ազգասիրական պարտականութիւններուն ամէնէն սահպողականը, ամէնէն կենսականը և ամէնէն նուիրականը, որ է հայութիւնը չփացնել իրենց գաղթավայրերուն մէջ, զրկելով զայն օտարացուցիչ ազդեցութիւններու գիմադրելու գիտակցութենէն և կորովէն :

Գաղքալայերու մէջ նայ ժողովուրդը պահպանող միակ եւ բացարձակ ազդակն ու հասաւութիւնն է իր Մայրենի Եկեղեցին, որուն վրայ պէտք է գուրգուրայ իւրաքանչիւր ողջմիտ նայ, ի՞նչ ալ ըլլայ իր անհատական «առխարհահայեացիր» ընկերային խնդիրներու մասին :